49Դ ՏԱՐԻ ԹԻՒ 1422 Կ. ՊՈԼԻՍ ՈՒՐԲԱԹ 10/23 ՓԵՏՐՈՒԱՐ 1906 29 ՋԻԼՀԻՃՃԷ 1323 = 10 ՇՈՒՊԱԹ 1321

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՑՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ԱՐՈՒԱՌՈՒՏԻ ԱՄԷՆ ՏՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
63, Պոյոճ Եէր Ճատտեսի, 63

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն տրուիր

Մանզումէի Էֆքեար

ՀԱՅԱԿԵՐ ԷՋԱՓԻՈՏԻԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه بوی وسیاسی غزته‌در
صاحب امتیازی : اوهانس فریه
اداره‌خانه‌سی باب‌عالی جاده‌سنده نومرو ۳۸

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ԿԱՆԽԻԿԻՆ	Տարեկան	Վեցամսեայ
Գալաթայ համար	80 ղ.	50 ղ.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	18 ֆր.

ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԳԱՅՍՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 դրուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցման համար մասնաւոր պայմաններ

ՕՐՈՒԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Սա՛ յաւակնոտները, հաւատացէք թէ կը սկսին անտանելի դառնալ։

Շարունակութիւնը այսօր պիտի ընէինք մեր քննադատութեան Մալխասի «Միջակորհատ»ին Թարգմանութեան առթիւ, և զուարճալի օրէնքներ ուզէինք տալու, չատ զուարճալի օրէնքներ, ամբողջ հաւատներ՝ որոնք հանելուկ են և բանալին Թարգմանչին քով ալ չի գտնուիր, բայց հրատարակչայ դիտաւորութենէս, երբ Գ. որսան Արեւելէն մէջ կարդացի Գ. Մալխասի մէկ... պատասխանը մեր առջին յօդուածէն...։ Պատասխան մը զոր պիտի փափաքէի որ կարդան հատաքրքիրները նոյն Թերթին այս Գ. օրուան Թիւին մէջ։

Ա՛լ ինչ հարկ կայ քննադատութեան և սխալներու հրատարակութեան։ Գ. Մալխաս կ'ըսէ. — Քանի՛ կը կարդամ, կը հիանամ Թարգմանութեանս վրայ։ Գ. Մալխաս կ'ըսէ.— «Ոչ ոք ինձմէ զատ կրնայ այդպիսի Թարգմանութիւն մը ընել»։

Այո՛, սիրելիդ իմ Գ. Մալխաս, ա՛չ ոք ձեզմէ զատ կրնայ այդպիսի Թարգմանութիւն մը ընել։ Ասոր ըսելիք չկայ։

Գ. Մալխաս բնաւ չէ պատասխանած մեր ցոյց տուած սխալներուն, ոչ իսկ նշանաւոր pourerին համար հարկ տեսեր է բացատրութիւն մը տալ։ Այլ ըսեր է միայն թէ ես անմեղ եմ, անպուգական եմ, ինքնաբոյն եմ, ասնկ եմ, նանկ եմ։

Այսպիսի յայտարարութեանց առջեւ քար կը կարի քննադատին գրիչը, մենք մեր առջեւը մարդ կ'ուզենք որուն ուղղենք մեր դիտողութիւնները։ Գ. Մալխասը ա՛նքան անկեղ չէինք նկատեր։ Ուստի լաւ համարեցի չարունակել, այլ ծարել մէկ կողմ դնել մասիսով նշանակածներս, վիթխարի անտեղութիւնները կոնքուտի Թարգմանութեան։

Ամէնէն աւելի յաւակնոտութենէն կը վախնամ, այդ ուրուականը կը սարսափեցնէ զիս։ Ինչ, կրնա ընել կամ ըսել վերջապէս, երբ դիմացդ կ'ունիս մէկը՝ որ ըսածիդ չի պատասխաներ, մատանեալած սխալներուդ խօսքը անգամ չը՛ներ, ա՛չ արդարացում կայ, ա՛չ ներողութիւն խնդրել, այլ, ուշադրութիւն ըրէ՛ք, քանի կը կարդամ, կը հիանամ Թարգմանութեանս վրայ։ Բայց, սիրելի՛ս, Համբոյն ալ մերթ կը քնանայ, Վիրգիլիոսն ալ մերթ կը կաղայ։ Դէ՛ն միայն բացատրութիւն ես այս ընդհանուր կանոնէն, դուն որ յանախ քնացեր ես Թարգմանութեանդ մէջ, և զրեթէ միշտ երկու տաքով կը կաղաս Թարգմանութեանդ էջերուն վրայ, մինչեւ իսկ մերթ յոփոխեր ես կը խաղաս։

Սառեցինք և ձեռագիր ու գիրք ծալլեցինք ու մէկ կողմ դրինք։

Արդէն հարիւր մտցած էինք Արամ Յարութիւնեանի ուռուցիկ արձակին բովանդակ պատասխանութիւնները, մեր զզուանքը նորացուցաւ՝ այս անգամ ալ ողմութեան բացարձակ ամայութեան մը մէջ խարուզուած գտնելով ուրիշ մը։ Տխուր է այս պարզապէս, յաւակնոտներու գրականութիւնը տեսէք ա՛ւր իջեր է. այդ գեղեցիկը կոխելը պէտք է արգիլուած մնայ մեզի համար, միջակները պէտք է թողուլ իրենց ապիկութեան և իրենց միամիտ, ապուշ ոգեշնչումին մէջ թաղուած։ «Այդ իսկ են վարձք նոցա»։

Բան մը ըսենք և մեր գործը վերջացնենք Գ. Մալխասի հետ։ Ակնոսիքի բաւէն վրայ մեր իրեն տուած դասը մոռցէ առաջ Բրոֆ. Ճէհիդեան տուեր է եղեր։ Ցարգելի բրոֆէսորին հանդէպ յարգանքի պակութիւն թո՛ղ չնկատուի երբեք, բայց խիղճս կը պարտաւորէ զիս խոստովանելու թէ Բպէլերթ Գօլէճի Հայերէնի ուսուցչին տուած այդ դասէն բնաւ տեղեկութիւն չունիմ, և իրաղեկներ կը յայտարարեն հիմա թէ մենք ակնոսիքին նշանակութիւնը արդէն ասվրեցուցած էինք Գ. Մալխասի, երբ ձէհիդեան երկարապատում յօդուած մը գրեր է վերջը։ Ա՛ն ինչ միամտութիւն է։

Ցաւակնոտութեան իրեւ երրորդ թիփ կը ներկայանայ անցեալ շաբթուան Արեւելեան Մամուլի մէջ Տիրան Զրաքեան։ Կը խոստովանի թէ մէկ յօդուածը 5-6 ժամէն հազիւ կը գրէ. իրիկունները կանուխ կը պառկի եղեր, և արշալոյսէն շատ կանուխ կ'ելնէ կը գրէ եղեր... ի՜նչ, Աստուա՛ծ իմ,... հրաշալի բաներ, մեզի անծանօթ գրական խնդիրներ, իմաստասիրական անըմբռնելի հարցեր ու անիմանալի բաներ։

Զրաքեան այս ամէնը կ'ըսէ. դիտէ՛ք ե՞ր.— Խոստովանելէն վերջ թէ ինք չի կրնար հաստատել որ Արամ Անտոնեան բանագողութիւն ըրած ըլլայ իր յօդուածէն Այվազովսքիի մահուան առթիւ, և հետեւաբար սուտ հանելէ վերջ իր մերիմ բարեկամները, օրանց կլլեցուցած էր այդ առասպելը, և այն միամիտ հոգիներն ալ իրենց բարեւ ուղարկին ականջէն վար կը փսփսային, խեղճերը, գիտէ՛ք, Արամ Անտոնեան Տիրան Զրաքեանին յօդուածը հրատարակել չէ ուեր ժամանակին Մասիսին մէջ, այլ ինք օգտուեր է անկէց և... ընդօրինակեր է գրէթէ։ Հրապարակի վրայ այս անհաւատալի զրոյցէ պոռթուկն վերջ, Արամ Անտոնեան Աւետիս Մամուլի մէջ հրաւէր կը կարդայ Զրաքեանի որ գրական փաստերով հաստատէ իր ըսածը, հակառակ պարագային՝ ատոյտս պիտի անուանէ զինքը։ Զրաքեան կը փութայ... հերքել, երկու անձնական պարագաներ միայն նշմարել տալով իր և Արամ Անտոնեանին յօդուածներուն միջեւ, իրրեւ կատարեալ ապացոյց։ Զրաքեանի առաջին փաստը սա է թէ Անտոնեան իր յօդուածին սկիզբը քնարերգական սեղ գրոծած է։ Ա՛նա՛ իմաստութիւնը։ Պատրանը արդեօք իրեն մենակնո՞ւրն ըրած է քնարերգական սեղը։ Այդեօք մինչեւ հիմա տեսնուա՞ծ է որ սեղը բանագողութիւն սեպուի։ Այս արամարանութեամբ խօսելով, ուրեմն Արեւելեան Մամուլի մէջ իր այս գրածն ալ զուտ բանագողութիւն է, քանի որ Զրաքեան իր բարեկամներուն հաստատեցած էր թէ ինք եթերային միտք մը ունի, և գաղափարները այնչափ բարձր! են որ չի կրնար զանոնք հասարակ լեզուով արտայայտել, մինչ այդ վերջին գրածը՝ բաց ի վեսմէն, եթերայինէն և ամպայինէն, կը պարունակէր մեծ քանակութեամբ... հանկարելութիւն։ Ուրեմն թող խոստովանի թէ ուրիշի մը գրել տուած է զայն, և հետեւաբար բանագողութիւն չրած է։ Առանկ մարդոց ճշմարիտ գոյը դուրս հանել տալու համար պէտք է մարակել զանոնք, և այն առեն խելք կը բալբին և հաւկընալի կը դառնան։

Երկրորդ պարագան ա՞ՌՆ է գիտէ՞ք.—Տիրան Զրաքեան իր... չերատարկուած յօդուածին մէջ ըսեր է եղեր թէ պէտք է Մովսէսկիրչին մարմնոր ծովուն մէջ... թաղել (պա-նա-լի-թ-ի), և Արամ Անտոնեան ալ գրեր է.— «Թէոդորայի խարակներուն վրայ պէտք է կանգնել անոր արձանը»։ Այս... նմանութիւնը կասկած կրնայ տալ եղեր որ Անտոնեան յափշակեր է Զրաքեանին... idée՝ն։ Մինչդեռ իմ կարծիքով, ճիշդ ասով կը տարբերին երկու միտքերը, մին՝ վճիռ, լուսափայլ և իր ըսածը գիտցող միտք մը, միւսը՝ մռայլ, ամպոտրկ, դանդաղկոտ։ Ինչո՞ւ նկարիչը Մալսուն մէջ... թաղել, ինչ անիմաստ վճիռ է այս հանդէպ Անտոնեանին բնորոշ դատապարտանին։—«Թէոդորայի խարակներուն վրայ կանգնել անոր արձանը»։ Որպէս զի դիտէ յաւելենալէ այն ծովը՝ որուն մառնչներն ու ալեկոծ անարեկումները պատերազմ պատառին վրայ։ Իբր թէ Արամ Անտոնեան պէտք ունեցած ըլլար բանագողութիւն ընելու Զրաքեանէ մը, զոր չատ հեռու կը թողու իրմէ, անոր տարիքին երեք չորրորդը հազիւ ունենալով հանդերձ։

Զրաքեան իր մտերիմներուն բերնով տարածուած խօսքը եռ առնելուն առթիւ, հարկ կը համարի նաեւ վճռել թէ արդի լրագրական հրապակագրութիւնը և գրականութիւնը արագաձեւանական ամպարարութիւն է։ Զէ՞ մի որ ինք իր մէկ յօդուածը կէս երիվեցեակ տարիներու մէջ 5-6 ժամէն կը գրէ, և ժամանակը խորհելով կ'անցընէ, ինչպէս առաջին ճպուռը՝ երգելով։

Ահա յաւակնութիւն մը ալա Յարութիւնեան։ Սկզբունքով այս երկու հակառակորդները կուգան կը միանան մարդու չհաւնելու հասարակաց գեղին վրայ։ Զրաքեան հրապարակագրութեան և գրականութեան մէջ բացառութիւն չի դներ։ Արագաձեւական ամպարարութիւն ամէնքն ալ։

Մամուլին բարերար դերը ուրանալ չէ՞ այս անզգոյմարար։ Զրաքեան իր կողմէն ինչ նպաստ պիտի բերէ եթէ իրեն ձգուի այդ արագաձեւական ամպարարութիւնը։ Իր յամրաձեւական հնարագիտութիւնը ինչ հրաշալիքներ պիտի բաւցնէ։ Ներկայ հրապարակագրութիւնը ամէն ժամանակէ աւելի լաւ կ'ըմբռնէ իր դերը, լրագրական մրցումը ամէն ժամանակէ աւելի արդիւնաւոր եղած է ընթերցող հասարակութեան համար։ Յեռամեայ յաւակնոտներն են որ կը խոսին իրենց միջակութեան մէջ իսկ, և մերթ ընդ մերթ նախանձին լրծունքը կը թափեն արդի գրական և լրագրական հրապարակին դէմ։ Թող հրամմէ՝ Պարոն Զրաքեան և անշուշտ բաց ակօս մը պիտի գտնէ իր առջեւ լեցնելու և ուռցնելու։ Տեսնենք ի՞նչ բան աւելի պիտի ընէ քան մեր գրական ու լրագրական հասարակի մարդիկը զոր իր դունչին չի տանիր։ Կը ցաւինք որ նոյն հրապարակին վրայ աքնող քրանող վատակարարներէն ամենք ալ երբեմն, սա՛ կամ նա նկատումով համամտութիւն ցոյց կուտան այդպիսիներուն, ուզղակի իրենց դատապարտութիւնն ալ գծելով իրենց ա՛նքան սիրած ու ա՛նքան խնամքներով սնուցած սիւնակներուն մէջ, ինչպէս դիտել տուինք Ար. Յարութիւնեանի քանքելի յաւակնոտութեան առթիւ։ Արեւելեան Մամուլ չնպելու վարելու էր Զրաքեանի յօդուածին այդ յաւակնոտ մասերը, բաւ համարելով որ բան խընդրոյն մէջ պարտութիւն կը խոստովանի։ Արեւելեան Մամուլ ինքը ալ արդի հրապարակագրութեան և գրականութեան օրգաններէն մին չէ. նախամինքը իրեն վրայ ալ չի տարածուիր ինչպէս Բիւզանդիոնի վրայ չէ՞ որ տարածուած միթէ Յարութիւնեանի հեգնութիւնները գրական կանգին առթիւ։

Խաբուսիկ հմտութիւններու ծանրութեան տակ իրենք զիրենք բեռնաւորուած զգացող այդ գրական մէաբրանները կ'արժէ արդարեւ որ մեռան իրենց երեւակայուած ատփակութիւններու մէջ։ Այս թաքնութեան մէջ կ'ենթադրեն իրենց մեծութիւնը, բարո՛վ վայելեն զայն, բայց իրաւունք ալ չունին բնաւ այդքան թեթեւութեամբ վարուելու արդի հրապարակագրութեան և գրականութեան հանդէպ, զոր դատելու կարողութիւն չունին թերեւս, և կամ կը դատեն իրենց նախանձոտ ոգիին յոռի արամադրութիւններուն համաձայն։

ԵՐ. Տ. ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

ԱՐՏԱՔԻՆ

ՖՐԱՆՍԱՅԻ ՄԷՋ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆԸ

ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ ԷԼԻԶԷԻ ՄԷՋ

Ամբողջ համբաւն երկայնքը հաւաքուած խաւն ամբոխին անդրօս ծափերուն և թնդանոթներու օրոման տակ նախագահ Ֆալիէռ իր մուտքը ըրաւ Էլիզէի պալատին մէջ։ Կառքէն իջնելուն ողջունեցին զինք նախարդ նախագահ Լուպէի զինուորական դահլիճին սպաները։ Բակին մէջ հաւաքուած հեծեւակազօրաց գունդը զինուորական պատիւներ մատոյց։ Վերնագրքակին վրայ Լուպէ ընդունեց նոր նախագահը և առաջնորդեց զայն դեսպանական սրահը, ուր Մերակոյտին և Երեսփ. Ժողովին նախագահները, նախարարները, երկու ժողովներուն դիւաններուն անդամները կը գտնուէին։

Լուպէ բարի գալուստ մաղթեց Ֆալիէռի՝ անոր ձեռքը թօթուելով, և հետեւեալ բանախօսութիւնը ըրաւ.—

«Այն արժանաւոր համակրութիւնները, զոր կը վայելէք, Տէ՛ր Նախագահ, ձեր երկարամեայ և ականաւոր ծառայութիւնները, վերջապէս բոլոր բարի քաղաքացիներուն մօտ ձեր գրաւած ազդեցութիւնը, ձեր Նախագահութեան պաշտօնին համար կ'ապահովեն յաջողութիւնը ի նպաստ Ֆրանսայի օրէնսդրութեանց և երկրին։» Լուպէ յետոյ իր ջերմագին մաղթանքները ըրաւ Ֆրանսայի բարօրութեան համար, անոր բարի համբաւին պահպանութեան համար, և Ֆալիէռի անձնական բարօրութեան և խաղաղութեան համար, և շարունակեց.— «Հիմակ որ ի ներկայութեան երկու ժողովներուն նախագահներուն և դիւաններուն՝ Խորհրդարանը կը մասնակցի իմ պաշտօնիս փոխանցման, ա՛ն պաշտօնս՝ որուն նպատակն էր Ֆրանսայի Հանրապետութեան պատիւը բարձրացընել, թո՛ղ ներսի ինձի իմ չնաբեռնակալութիւնս յայտնելու երկու ժողովներուն հանրապետական մեծամասնութեան ա՛ն ակնածութեան համար՝ զոր միշտ նուիրեցին ինձի։» Հրաժարական նախագահը այս առթիւ լուցեցուց թէ իր պաշտօնավարութեան սկիզբն ալ ծանր դժուարութիւններ չենայուեցան իրմէ, և իր առաջին պատգամագիրը զոր ուղղեց Խորհրդարանին, յորդոր կը կարդար խաղաղութեան, միաբանութեան և համաձայնութեան բոլոր Ֆրանսայի բարի քաղաքացիներուն միջեւ, ընկերութեան հանրօգուտ նպատակներու յառաջացման, վերջապէս պահպանելու և աւելցնելու ա՛ն համակրութիւնը, զոր արտասահմանի մէջ Ֆրանսա գրաւած էր։ Իր բոլոր ուժով ինքզինքը նուիրեց այդ գործին կատարման։ Խորհրդարանին և կառավարութեան գործակցութեան շնորհիւ՝ ուրիշ Տէրութեանց հետ Ֆրանսայի քաղաքական յարաբերութիւնները աւելի եւս զօրացան և մտերմացան, և առիթ տուին մեզի կատարել վատահութիւն ունենալու խաղաղութեան պահպանման և մեր ազգային պատուոյն պահպանման։ Նախագահ Լուպէ յուզուած չեւաթելով վերջացուց, կրկին շնորհակալութիւն յայտնելով Խորհրդարանին և նախարարներուն, իրեն մատին ապնոց համակրութեան համար։

Նոր Նախագահ Ֆալիէռ հետեւեալ կերպով պատասխանեց.—

«Տէ՛ր Նախագահ, խորապէս զգածուած եմ ա՛յն ընդունելութենէն՝ զոր այս պատանին մէջ պատրաստած էք ինձի համար։ Հոս կուգամ սա՛ գիտակցութեամբ թէ բարեբախտութիւնը պիտի ունենամ իմ պաշտօնիս կատարման մէջ ազդեցութիւն գտնելու այն բարձր քաղաքացիական առաքինութիւններէն, զորս, Տէ՛ր Նախագահ, ցոյց տուիք միշտ ձեր պաշտօնավարութեան կարճ տեւողութեան մէջեղեն։ Ամբողջ ոյժս պիտի գործածեմ — պիտի յաջողիմ արդեօք — ձեզի պէս գործելու, Տէ՛ր Նախագահ. ամէն պարագայի մէջ բոլոր իմ ոյժս պիտի նուիրեմ Ֆրանսայի և Հանրապետութեան։» Նախագահը վերջացուց կոչում ընելով Խորհրդարանին անդամներուն համակրութեան և վստահութեան, որպէս զի իրենց կողմէ դրձնալ նուիրուին հատարակաց աշխատութեան Ֆրանսական հարցերուն բարւոյն և համբաւին համար։

Յետոյ Նախագահ Ֆալիէռ Մ. Լուպէի հետ պատանին շրջանը ըրաւ, և ապա երկու նախագահները մեկնեցան Էլիզէէն և ընկերակցութեամբ վարչապետ Ռուվիէի Մ. Լուպէի անձնական

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ՔԱՐՏԷՈՆԸ 167

Զեռնարկեալ Ոսկեանցութիւն

ԱՇԽԱՐՀԻ ՇՐՋԱՆԸ
ՔԱՌԱՍՈՒՆ ՓԱՐԱՌՈՎ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԺԼԵ.

ՄԱՖԻԱ

—Ի՞նչ բանէ կը վախնաք, հարցուց անգլիացին դող ելլելով։

—Ես գիտեմ թէ ի՞նչ բանէ կը վախնամ ըսաւ Լավռէա, երբ մարդ՝ Սիկիլիոյ պէս քաղաք մը կը գտնուի, պէտք է որ վախնայ անոր հռչակ հանած ուղղակներէն։

Աւազակ բառը խոր ապաւորութիւն ըրաւ Սըր Մօլրթօնի վրայ որ չանթահար եղածի նման,

—Ի՞նչ կ'ըսէք, պարո՛ն Լավռէա, գոչեց, կ'ահաբեկէք զիս, կը հաւատա՞ք որ վտանգի մը ենթարկուած ըլլայ սիրական աղջիկս։

—Հաւատալէ աւելի կը փափագիմ որ փոխանակ պարապ խօսքերով ժամավաճառ ըլլալու, անհրաժեշտ եղած միջոցները խորհինք, չարիքին առաջքը առնելու համար։

Լավռէա անմիջապէս ոտքի հանեց Սըր Մօլրթօնը և անոր ընկերակցութեամբ ուղղուեցաւ դէպի կառապանին բնակարանը, որ չատ հեռու չէր արդէն պանդոկէն։

Սըր Մօլրթօն քալելէ աւելի կը քաշկռտուէր. անչնչացած կմախք մը էր գրեթէ, ծունկերը կթառած էին, մարմինը ցնատած էր և ոչքերը կը մթագնէին։ Նախընթաց դժուարութիւններն ու դժբախտութիւնները իրենց արժէքը կորնցուցած էին այս անակնկալ աղէտին առջեւ որ կուգար աղջիկը է տպառ խլել ձեռքէն։

Երբ կառապանին տան մօտեցան, երդերու, քրքիջներու և ուրախութեան արտայայտութիւններու խուլ արձագանգ մը դպուեց երկու մտերիմներուն ականջները, որոնք չկրցան նշանակութիւն տալ իրենց տեսածին։

Նախ Լավռէա մաւ տունէն ներս և տեսաւ որ ցուլի երեւոյթով կարճահասակ, թիկնեղ ու դինովութենէն ալքերը դուրս պռթկացած մարդ մը գինիի բարձի մը առջեւ նստած՝ ամենայն ջերմեռանդութեամբ կ'երկրպագէ բաղձին, չարունակ դատարները լեցնելով ու պարպելով, մինչդեռ անոր քովիկը մանկամարդ հին մը նստած՝ ատնուշ անուշ կ'երգէր, ինքն ալ բժամկոխ ըլլալով մարդուն։

Երկու օտարականներուն մուտքը՝ յանկարծակիի բերաւ կառապանն ու մուտիրը, որոնք ընդհատելով իրենց գինարբուքը ոտքի ելան բացարոյ ողջունութեամբ։

—Ի՞նչ կ'ուզեն պարոնները, հարցուց կառապանը, որ գինովութեան նշաններ ցոյց տալ կ'սկսէր, արդեօք պա՞տյա մը կատարել կ'ուզեն քաղաքին մէջ։

—Ո՛չ, չնորհակալ ենք, պատասխանեց Լավռէա, կ'ուզենք հանդիպիլ միայն թէ այն դեռատի օտարականը զոր Կապրիելլի պանդոկէն կառք նստեցուցիք, ա՞ւր տարիք և ինչո՞ւ եռ չը բերիք։

Կառապանը վայրկեան մը մտածեց, ի՞նչ պատասխանէր, գիտէր որ աղջկան գլխուն փորձանք մը բացած էին զինքը վարձողները որոնք հինգ ռսկի վարձարութիւն տուած էին որ աղջիկը գացած տունը ձգելով ինք առանձին տուն վերադառնայ և հիմա էրիկ կնիկ ալ ան հինգ ռսկիին խրախճանքը կը կատարէին. ուստի խրատմանկ Սիկիլիացին առաջին տատամուտմէն եռք զուարթ ոգ մը առլով խոսակցութեանը,

—Այո՛, ըսաւ, օրիորդը պարոյուցի քաղաքին ամէնէն նշանաւոր վայրերը, եպիսկոպոսարանը, մայր եկեղեցին, մեծ հրապարակը և փարոսը որուն բարձունքէն դիտելով անուանութիւնը այնչափ գեղ մեռաց։

—Շատ աղէկ, գոչեց Լավռէա անհամբերութեամբ. ա՞ւր է սակայն. ինչո՞ւ եռ չբերիք զայն։

—Երբ կը վերադառնայինք մարդուն մէկը նշան ըրաւ ինձ։

—Մարդուն մէկը։

—Այո՛, երկայնահասակ, ներկոր, թխարակ և խիստ լաւ հագուած մարդ մը, որ օրիորդին հետ մէկ քանի խօսք փոխանակելէ եռք, վարձքս վճարեց և հրաման ըրաւ որ մինակս եռ դառնամ. օրիորդը հետիոտն պիտի վերադառնայ ըսաւ։

—Ուր տեղի ունեցաւ այդ դէպքը։

—Տէլ Սանթօրիոի հրապարակին վրայ։

—Ե՞ռքը ինչ եղաւ։

—Ի՞նչ պիտի ըլլայ, եռ ասն վերադարձայ, անանք ալ հոն մնացին. բայց ինչո՞ւ այս հարցումները կ'ուղղէք. օրիորդը չվերադարձա՞ւ մինթէ։

—Ո՛չ

կառապանը լուրջ դէմք մը առնելով

—Զարմանալի բան, մտաց։

—Ի՞նչ բանի վրայ կը զարմանաք։

—Կը վախնամ որ օրիորդին այս յապաղումը ուղղի նոսի ձեր վրայ։

—Ինչո՞ւ համար ուղղի պիտի նոսի։

—Որովհետեւ աւազակները անդրմ են Սիկիլիոյ մէջ և կը վախնամ որ օրիորդը աւազակներուն ձիրանը ինկած ըլլայ։

Այս անսպասելի յայտնութեան առջեւ Սըր Մօլրթօն ու Լավռէա մատանջ ակնարկ մը փոխանակեցին։ Թշուառ հայրը մանաւանդ որ վիշտին մեծութենէն, մահամերձի երեւոյթը առած էր, չկրնալով կաթիլ մը արցունք զրաղել։

—Զատկս այս թշուառականներուն ձեռքը ինկաւ արդեօք գոչեց. աւաղ որ պիտի չկրնամ իրեն օգնութեան հասնիլ.

—Ինչո՞ւ պիտի չկրնանք իրեն օգնութեան հասնիլ, գոչեց Լավռէա. չատ աղէկ ալ կը հասնինք։

—Բա՞ն մը ինկաւ մաքերդիդ։

—Դուք հոս քիչ մը սպասեցէք, ըսաւ Լավռէա և անմիջապէս պանդոկ վազեց. հինգ վայրկեան եռք վերադառնալով,

—Հրամմեցէ՛ք երթանք, գոչեց։

—Ո՞ւր պիտի երթանք,

—Ոստիկանական պաշտօնարան մօտ։

Երկուքը մէկէն համբայ ելան և Լավռէա հասկցուց Սըր Մօլրթօնի թէ, ժամանակաւ աւազակութիւնը ա՛լ աւելի յանախադէպ էր Սիկիլիոյ մէջ որուն օր աւուր տարածուելը տեսնելով իտալական կառավարութիւնը քննութիւն մը կատարեց որմէ հասկցուեցաւ որ տեղուի ոստիկանները թոյլատու ընթացք մը կը բանեն իրենց հարեւանցեց աւազակներուն հանդէպ և այս պատճառով կը քաջալերուին չարագործները, ուստի ուրիշ քաղաքներէ ոստիկաններ բերուեցան ու չարիքը մասամբ սահմանափակուեցաւ հիմա։

Սըր Մօլրթօն սակայն որ ամբողջ զգացումն ու էութիւնը աղջիկը ձեռք անցընելու միջոցներուն նուիրած էր, ուշադրութիւն իսկ չդարձուց Լավռէաի այս տեսութիւններուն։ Վերջապէս քաւարան քալելէ եռք, հասան ոստիկան զինուորներու հարուրապետին պաշտօնատունը։ Սպան դուրս ելլելու կը պատրաստուէր որ երկու օտարականները տեսնելուն պէս իր տենդագէ հրամցուց զանոնք։ Լավռէա մանրամասնաբար պատմելէ եռք Միս Օռէթի անյայտացումին պարագաները.

—Հիմա վկայ մըն ալ կայ դէպքին տեսնուելու, ըսաւ։

—Ո՞վ է ան վկան։

—Կառապան Ֆիեսթոնա որ օրիորդը առեւանգող անձանց մէկը տեսած է Սանթօրիո հրապարակին վրայ. մարդը երիտասարդ է եղեր և մաքուր հագուած։

Սպան ուսերը թօթուելով։

—Թխարակ չէ՞։

Սըր Մօլրթօն յոյսի ցոլքով մը ճառագայթելով.

—Ըսել է կը ճանչնաք զայն։

—Ո՛չ, չեմ ճանչնար, յարեց հարիւրապետը. բայց Սիկիլիացիք ընդհանրապէս այդ դիմագիծով կարակն գոյութիւն չունեցող անձերը։

(Շարունակելի)

նոր բնակարանը գացին Ռիւ Տանթ, հետեւորդութեամբ Էլիզէի քաղաքային և զինուորական դիւաններուն։ Ամբողջ ճամբուն վրայ երկու նախագահները խանդավառ ցոյցերու առարկայ եղան։ Լուպէի ան առջեւ, զրահապատ զինուորներու մեծ մասը։ Երբ Լուպէ իր ընկերներուն հետ կառքէն իջաւ, նոյն թաղին գլխաւոր կառավարական պաշտօնեան բարի գալուստ մաղթեց, և օրիորդ մը ծաղկեփունջ մը նուիրեց։ Ցեռայ յիշեալ պաշտօնատարները ասն մասն։ Նախագահ Ֆալիէր քառորդ ժամ Լուպէի բնակարանին մէջ կենալէ վերջ, Էլիզէ վերադարձաւ, հանրութենէն օրագրին ողջունելով։

Իրիկ յեռայ Էլիզէ գնաց վարչապետ Ռուվիէ՝ արտաքին գործոց պաշտօնատարին մէջ միւս նախարարներուն հետ խորհրդակցութենէ մը վերջ, և նոր նախագահին ասաւ Դահլիզին հրաժարականը։ Ֆալիէր խնդրեց որ Դահլիզը պաշտօնին վրայ մնայ։ Կը։ որ առաջին անգամ ըլլալով կէս օրէ վերջ Էլիզէի մէջ Մ. Ֆալիէր նախագահեց Նախարարաց Խորհուրդին։

* Նորայայէ Ալեքսայեան Զայթունցի հրաժարական նախագահին կը նուիրէ մասնաւոր յօդուած մը, և ջերմագին շեշտերով ի վեր կը հանէ անոր բարեմասնութիւնները։ Գերման թերթը կը յիշեցնէ թէ երբ եօթը տարի առաջ Լուպէ իր ընտրութենէն վերջ Բարիզ հասաւ Վերսայլէն, բարիզեան ժողովուրդին մէկ մեծ մասը վրդոված էր Տրեֆիւսեան խնդրով, և կը կասկածուէր թէ Տրեֆիւսեան Սէնտրեան նոյն իսկ Մ. Լուպէն ձեռք առած էր։ Բայց շատ համոզուեցաւ թէ Լուպէ ա՛յն ձեռք առնուած էր, և ա՛յ ալ խնդիրը գցու

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԵՌԱՁԱՅՆԸ

Վերջապէս եռաձայնի երգեցողութիւնը իր հանդիսաւոր մուտքը կը գործէ Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցիին դռներուն ներսը։ Իրաւ է որ երգեցողութեան այս նոր դրութիւնը իր նախընթացները ունեցաւ Պոլսոյ այլեւայլ եկեղեցիներուն մէջ, սակայն անոնք փոքրի համար կատարուած ձեռնարկներ էին լոկ։ Ղալաթիոյ եկեղեցին սակայն, հաստատ հիմի մը վրայ դնելու նպատակով այս եկեղեցական նորութիւնը, երեք ամիսէ ի վեր, կեդրոնական աշակերտներէն 31 հոգինոց խումբ մը մարզել կուտար, ամէն օր կրկնելով պատարագի արարողութիւնները, երաժշտապետ Գրիգոր էֆ. Զիլինկիրեանի առաջնորդութեամբ։

Առաջիկայ երեքշաբթի առաւօտ, Տեառնընդառաջի տօնին օրը, վերջնականապէս եռաձայն պիտի երգուին Պատարագի արարողութիւնները Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ, ուր հանդիսաւոր Պատարագ պիտի կատարուի։

Այժմէն չենք կրնար դատաստան մը ընել այս նորութեան գանելիք ընդունելութեան նկատմամբ, սակայն բացայայտ է որ առաջին տպաւորութիւնը քաջալերական չպիտի ըլլայ, քանի որ բացայայտ է թէ երաժշտութիւնը ականջի վարժութիւնով միայն հեշտաւոր կը դառնայ։ Եւ ամէնէն նորը եղանակն իսկ հանելէ չպղտոր անվարժ ականջներու։ Մնաց որ, խումբն ալ բնականաբար չի կրնար լիակատար ձեռնհասութեամբ երգել։ Առանց ամէնքը սակայն, չեն յուսահատեցներ այս նորութեան ձեռնարկողները, որոնք կ'ըսեն թէ ո՛րչափ ալ իր առաջին քայլերուն մէջ խրախուսիչ երեւալի մը ունենայ չատերուն համար, ժամանակին ընթացքով ու վարժութեամբ պիտի ընդունուայ ժողովուրդը այս եղանակներուն, ու զանոնք քմբաշխնելու համար պիտի երթայ եկեղեցի։

Եռաձայնի ջատագովները կ'ըսեն թէ Ռուսահայ եկեղեցիներու մէջ ալ առաջին անգամ չատ մը քննադատներ ունեցաւ եռաձայնը. սակայն, ժողովուրդը քանի մը շաբաթ վարժուելէ եթէ սկսաւ խումբ խումբ դիմել եկեղեցի, ուր ոչ միայն կ'աղօթէր, այլ և կը զարգացնէր իր երաժշտական ճաշակը։ Նոյն իսկ Մանկունի Սրբոյն ալ, որ ջերմ նախանձախնդիր է եկեղեցւոյ աւանդութեանց ու հնաւանդ սովորութեանց, նաեւ քաջահմուտ Հայ երաժշտական արուեստին, վերջին ծայր համակրանք ցուցուցած է եռաձայն երգեցողութեան, զոր կը ցանկայ ընդունուած տեսնել բոլոր Հայ եկեղեցիներուն մէջ։

Առաջիկայ երեքշաբթի, քաջալայտենք որ զարգացումի ամէն առաջնորդի վրայ գանուող չատ մը անձինք հաճոյքով պիտի ունկնդրեն այդ եռաձայն երգեցողութիւնը և գործնականապէս պիտի հաստատեն թէ ո՛ր աստիճան արդիւնաւոր պիտի կրնայ ըլլալ այս նորութիւնը։

ԸՆԴՀ. ՀԱՅՈՑ Ս. Հայրապետը, Յունվար 31ին, երեքշաբթի օր, Թիֆլիսէն մեկնած է Էջմիածին։ Հայ հոգեւորական դասը և քաղաքային պաշտօնեաներ կայարան երթալով, ողջերթ մաղթած են Ն. Ս. Օծութեան։

ԱԶԳ. ՀԻԻԱՆԴԱՆՈՑԻՆ ի նպաստ արքունական նուագախմբին տեղի պիտի ունենայ Մարտի վերջերը Բիթի Շանի ձմեռնային թատրոնին մէջ։ Այս առթիւ չբնաբերութեան պիտի հանուին փոխանակ հազար ռուբի, ինչպէս էր ուրիշ տարի 1200 ռուբ, իւրաքանչիւրը մէկ ռուբի գինով։ Այս մեծ նուագահանդէսին պիտի մասնակցին հայ և օտար ծանօթ արուեստագէտներ։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՐԸ երէկ առաւօտ Բերայէն ուղղակի Մայր եկեղեցի Պատ. և նախագահեց հանդիսաւոր արարողութիւններուն։ Եկեղեցին չքեղապէս լուսազարդուած էր և դպրաց դասը ամբողջութեամբ կը մասնակցէր արարողութիւններուն։

ԲԵՐԱՅԻ քարոզիչ Տ. Հմայեակ եպիսկ. Դիմաքեանի անուան ազնաքմբութիւնը ըլլալով, երէկ իր ընակարանին մէջ ընդունեց եկեղեցական և աշխարհական ծանօթ անձնաւորութիւններու շնորհաւորութիւնները։

ԳԱՐԱԿԷՕՄԻՐԻԿի եկեղեցիին այրելէ վերջ Պալաթի եկեղեցին ուխտատեղի մը դարձած է յանուն Զարխարան Ս. Աստուածածնայ։ Թաղ. Խորհուրդը օրօրած է 100—150 ռուբի ծախսելով նորկել եկեղեցւոյ ամբողջ մասերը։

ԴԱՐԱԹԱՇԻ (Իզմիր) մանկապարտէզին շնորհաբաշխումը եղաւ ուրախ մը դարձած է յանուն Զարխարան Ս. Աստուածածնայ։ Թաղ. Խորհուրդը օրօրած է 100—150 ռուբի ծախսելով նորկել եկեղեցւոյ ամբողջ մասերը։

ԴԱՐԱԹԱՇԻ (Իզմիր) մանկապարտէզին շնորհաբաշխումը եղաւ ուրախ մը դարձած է յանուն Զարխարան Ս. Աստուածածնայ։ Թաղ. Խորհուրդը դիմելով, միայն եկեղեցւոյ լուսազարդութեան համար պահանջուած 100 ղ.ֆ վճարեցի, և ընկալագիր առի։ Ակնկալ զատ 20 ղ. քէհեայեն և 35 ղ. ժամկոչներուն վճարեցի, որոնց ընկալագիրներն ալ ունիմ։ Գալով լուսարարին, ինքն արուած 20 ղ.ը բաւ չհամարելով, քահանաներուն միջոցաւ աւելին կորզել փորձելէ ետք, հարսին մօրը կը դիմէ, բայց երբ իր այս ձեռնարկը անպատասխան կը մնայ, կը փորձէ փեսայէն բան մը փրցնել և երբ իր այս յոյսին ի դերեւ ելլելն ալ կը տեսնէ, կ'սկսի դժգոհութիւններ արտայայտել, որ ամէնուն արդահանքը կը շարժէ։

ՀԱՆԳԱՊԷՏԱԿ

Հանրագիտակի Ե. Թիւը հրատարակուեցաւ հետեւեալ ճոխ և հետաքրքրաշարժ պարունակութեամբ.

Տ.— Խմբագրական, կարծեցեալ բանագողութիւն մը (Արամ Աստուածեան և Տիրան Զրաքեան)։

Քասիմ.— Բարեկենդանի զբօսանք (Անոյշ բարբառով համմուած)։

Սիմեոն.— Ուսուցչի բարեկան։

Յակոբ Տ. Յակոբեան.— Խոսք (ատանաւոր)։

Դրիգոր Թորոսեան.— Գրականութիւն քէպապով։

Հրն. Տ. Ոսկի.— Գիտական փոքրանքներ։

Սրմոգ.— Ծիրուցան խօսքեր, որոնք պոշ խօսքեր ալ կ'ըսուին։

Նեռապուն.— Հարցնիքը եկեղեցւոյ մէջ։

Կազմ. Կանոնագիրը կը բաղաքէ.— Լուրերու արձակ.— (Ընթերցուածք Սամուէլէ վարդապետէ)։

Զանազան Լուրեր։

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՄՈՒԼ

Հրատարակուեցաւ Արեւելեան Մամուլի Հրդ Թիւը գրական ճոխ ու շահեկան բովանդակութեամբ։ Յօդուածներ ունին Զիֆէք Սարրաճ, Յ. Ալփիար, Կ. Նաւասարդ, Վ. Կ. Արսլանեան Ան. Ան.։ «Արեւելեան Մամուլ» կը գտնուի բոլոր լրագրավաճառներուն և ծխավաճառներուն քով։ Զեռքէ կը ծախուի հոսը 40 ֆր.ի։

ՐԷՍՄԻ

ԹԷՎՖԻՇԱՔ

Թիճարէթ վէ Նաֆիա Նէզարէթը հելիւէթի մուհասէպէ գալէմի մասյ վէ մասրաֆ մուգաբեհի բրիֆթալու Մէհմէտ Խուլուսի պէյէ Թէրֆիէն բրիթպէի Սալիհ Թէվֆիհ պէյրուլմուշ ամբ.։

ՆԵՐՔԻՆ

ԱՐԱԲԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ.— Պաշտօնական Զեկոյց մը կը ծանուցանէ թէ արաբական Ներկայ Զիլհիճէ ամիսը կ'ամբողջանայ վաղը՝ և կիրակի պիտի սկսի Մուհարրէմ ամիսը՝ այսինքն Տարեգլուխ արաբական 1324 թուականին, կայս. Իրաւէ մը հրամայեց որ Տարեգլուխի շնորհաւորութիւնները կիրակի օրը տեղի ունենան կայս. Պատարագի մէջ։

*** Տարեգլուխի առթիւ Փողոցներուն մէջ պատրաստուած սակի ու արծաթի նոր դրամներ կայս. Անձնական Գանձուն յանձնուեցան։

ՇՈՒԻԷՏի Վիլհելմ իշխանը երէկ առաւաւ զբօսական պատի համար մեկնեցաւ Գերմանիան դեսպանատան «Լօրէյ» պահակաւուով։ Իշխանին կ'ընկերանան հիւրամեծար կայս. Թիկնապահ Ալի փաշա, հազարապետ Նէֆիզ պէյ և Շուէտական դեսպանատան Ա. Թարգմանը։

ՀՄՈՄԻ Օմ. դեսպան Բէյիա պէյ, իբր դեսպանական մարմնին երեցագոյն անդամ, անցած շաբաթ օր իր պաշտօնակիցները ներկայացուց Իտալիոյ նոր դեսպանին արաքին գործոց նախարար կոմս Կուիլ-Զիարանիի։

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ Մէջ.— վեհ. Սուլթանը Գերմանիոյ Վիլհելմ կայսեր Երուսաղէմ կատարած վերջին այցելութեան առթիւ, բարեհաճած էր Ն. Վեհափառութեան նուիրել Տարմիթիան ըստած նուիրական գեղեցիկը։ Այս գեղեցիկը, Ս. Աթոռին հետ եղած կարգադրութեամբ, պիտի յանձնուի Պէյօղլուի Պենեֆիկիեան կարգին, և մեծաւորը. առաջիկայ մարտին պիտի սատնայ Տարմիթիանի եկեղեցին ու վանքը, ուր պիտի հաստատուի գերման վարժարան մը։

ՕՍՄ. ԱՐԺԵԹՈՒՂԹԵՐԸ.— Բարիզէն կը գրեն թէ օսմ. միացեալը վեցամսեայ 100ին Հայլ կարօնին վճարման մասնակցելու առթիւ, կ'նուէրէլէ և կը բարձրանայ այժմ 94.70ի։ Այս թուղթը, ինչպէս նաեւ ոսպանիական արտաքինը որ սեակ մը մրցակիցն է օսմանեանին, լարէլ բաղդը ունին հասնելու չատավ 100 ֆրանքի կլորիկ սակին, անոր համար որ լաւ դասաւորուած է։ Օսմ. միացեալին 500 ֆր.նոց պարտաթուղթը, ամէնէն աւելի մաղելի է խնայողութեան քան Արաքին ուրիշ թուղթեր, որոնք կը ներկայացնեն 7էն 9000 ֆր.ի դրամագլուխ մը, և հետեւաբար ամէն քսակի մաղելի չեն։ Միւս կողմէ Օսմ. Հանր. Պարքի Վարչութեան յանձնախումբը միւս կը գնէ նոյն պարտաթղթերէն, որոնք հրապարակէն կը պակսին և այսպէս սակերու մշտաւոր նեցուկ մը կ'ըլլան։ Երկու ֆրանքնոց կարօններու մօտերս կարուելը, կրնայ հրապարակին լաւ արամադրութեանց մէջ նոր բարձրացում մը առաջ բերել, այնպէս որ, կարօնին անջատուելէն ետք, ժամանակ մը, սակը կրնայ կենալ չուրջ 94 ֆրանքի վրայ։ Օսմ. Պանքային թուղթն ալ չահագրգռութեան ինչպէս գեղեցիկ մըն է, և կը բարձրանայ, մինչեւ 637ի։ Քէլէի Ֆոնիկ էմիրբանկը առ այժմ քիչ մը թոյլ է, 807ին վրայ։ Այս արժեթուղթին այժմ հասած գինը բաւական է կատարելապէս։ Մխանաբ Բէյիին թուղթերը գործերու նպատաւոր ընթացք մը ունին, որ զանոնք կը տանէ 410ին վրայ։

ՊԱՆՏՐՄԱ-ՍՕՄԱ ԵՐԿԱԹՈՒՂԻ.— Մոնիքհօ. կը ծանուցանէ թէ Պանտրմայէն մինչեւ Սօմա քաղաքը երկաթուղի մը պիտի չինուի և այսպէս, Պանտրմայի նաւահանգիստը, ցամաքէն հաղորդակցութեան պիտի մտնէ Իզմիրի հետ։ Կ'ըսուի թէ նոյն իսկ յապաձեւը պատրաստած է այս նոր գիծին և աշխատութիւնները պիտի սկսին Մայիսին։

ՀԻԻԱՆԴԱՆՈՑՆԵՐ.— Ծանուցուեցաւ գաւառները որ հիւանդանոց չգտնուած տեղերը յարմար ատենը ասա ժամեայ հիւանդարաններու վերածուին՝ աղքատ հիւանդներու դարմանումին համար։ Կատարութեան ասմին համար ալ դարմանատուներ հաստատուին։ Հարկ եղած ծախքը պիտի հատուցուի Թաղապետական հասոյթներէն։

ԹՈՒՐՔԵԻՊԵԼԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ.— Թուրքիոյ և Պելժիոյ փոխադարձ վաճառականութեան վրայ հրատարակուած վիճակագրութեան մը նայելով 1904ին Պելժիա 20 միլիոն 224,000 ֆրանքի վաճառք զրկած է Թուրքիա։ Գլխաւոր նիւթերն են նշել, կաղնեփայտ, մամ, հանքածուխ, չուան, դեղեր, մանած, բուրդի դերձան, հունաւոր մաքենաներ, հանքեր, գամ, կան կարասի, թուղթ, մոմ, յախճապակի, ներկեր են։ Իսկ Թուրքիա ալ Պելժիա զրկած է 21 միլիոն 68,000 ֆրանքի վաճառք, գլխաւորաբար կաղնեփայտ, խանուէ, պատուղներ, հունաւոր, բուսական իւղեր, խամ հանքեր և նիւթեր, չամիչ, ծխախոտ, ներկեր, ևայլն։ Դիտելի է որ երկու երկիրներուն միջեւ փոխանակութիւնը, միշտ առաջդիմութեան մէջ ըլլալով, մէկ կամ մեւ կողմը կը հակի երբեմն փոքր տարբերութիւնը, այսինքն մերթ Թուրքիա է որ աւելի կ'արտածէ և մերթ Պելժիա։

ՆՈՐ ԹԵՐԹ.— Իզմիրի մէջ առեւտրական Հրեայ չաբաթաթերթ մը սկսաւ հրատարակուիլ էլ-Բօսկուսիայ անունով։

ԵԼՄՏԱԿԱՆ նախարարութեան տուրքերու վարչութեան դեր-Տնօրէն կարգուեցաւ Ելմտական պաշտօնեաներու դիւանին Ա. Միւմէյիզ Մէհմէտ Ալի պէյ։

ՄԱԽՍՈՒՍԷՒի վարչութեան բարեկարգութեան յանձնաժողովը սկսաւ շաբնաւորուն նորագութեան տարիքը ու ծախքերուն քանակութիւնը ցոյց տուող տեղեկագրի մը պատրաստութեանը։ Մէֆֆէ, Հոսէյան ու Նէվֆէսէր շաբնաւորու նորագութիւնը ստարած ըլլալով աւագանը մտած են և մօտերս երթեւեկի պիտի սկսին։

ԵԳԻՊՏՈՍԻ խեդիվին էլ-Մահրուսա զբօսանաւը Անգլիոյ մէջ կատարեալ կերպով կը վերանորոգուի, 80,000 սակի ծախքով, Մայիսին պիտի յանձնուի։

— Զուլֆիքարիա հիւպատոսութիւն մը պիտի հաստատուի Փարիզի մէջ։

ԳՈՐԳԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ.— Անցած շաբաթ, Իզմիրէն արտածուեցաւ 49,680 քիլօկրամ Ուշաքի գորգ, 3438 մէթր Կէրասոի գորգ, 1174 մէթր Սարթալի, 148 մէթր Մելասի, 259 մ. Քուլէի, 66 մ. Սվազի, 481 հատ քալալի սէճճատ, 100 հատ կապերդ ևն։

ՆԱԻԱՀԱՆԳԻՍՏԻ վերատեսչութիւնը կը խորհի վերցնել առագաստ գործածելու դրութիւնը Պոլսոյ նաւահանգիստին մէջ։ արկածներու տեղի չտալու համար։ Ասոր տեղ նաւաձիգներ պիտի քաշեն մասնաւորները ևն։

ԻԶՄԻՐԻ մէջ սկսաւ պաշտօնական գնահատումը նոր չինուած կամ նորոգուած տուներուն։ Նաեւ փողոցներուն բերանը և տուներուն վրայ, անուանները ու թիւերը նշանակող տախտակներ կը դնեն։

ՃԱՌՈՆԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՊՈԼՍՈՑ ՄԷՋ.— Բանի մը օրէ ի վեր Պոլսոյ մէջ առաջին անգամ ըլլալով կը տեսնուի ճառանի ընտանիք մը։ Բերայի ճառանական Նաքմատրա վաճառատան գրագիրը՝ ճառանէն հոգալու միջոցին հետը բերած է կինը, զաւակները և երկու աղջականները։ Այրերը եւրոպական հագուստ կը կրեն, իսկ կիները՝ ճառանական։ Առանց ծբրանոցէն ալ կը խօսին։

ԱՏԱՂՁԻ ԳՆՈՒՄ.— Շինութեան համար մեծաքանակ առաձներ և նիւթեղէններ նաւազուրդով պիտի գնուին։ Մանրամասնութիւնները և պայմանները հասկնալու համար պէտք է դիմել առաջիկայ չաբաթ օր, Փետրվար 11, ժամը 3ին, Ղալաթիա. կամուրջին գլուխը, Մէհմէտ Ալի փաշա խան, 36 թիւ սենեակը։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՀՐԴԵՀՆԵՐ.— Առաջի գիշեր, ժամը 6ին ատենները հրդեհ ծագեցաւ Պէշիքթաշ, Վեհ. Սուլթանին Սէճճատէհի պատի Իզզէթ պէյի ապարանքէն, որ ամբողջովին այրեցաւ երեք ժամուան մէջ։ Հրշէջ գումարները հասած էին և արկածին տարածումը արգիլելու համար ատն մը ալ փլցուեցաւ։ Այրած ապարանքին և փլցուած տան կարասիներուն մեծ մասը ազատուեցաւ։

*** Պայպլ-Հասան եկած հեռագիրի մը նայելով Այնթապ-Քոլէժէն հրշեհ ծագելով, ամբողջովին մոխիր դարձեր է։

*** Այնտեղի Շանիեաթ անուն տեղը անցած շաբաթ հրդեհ ծագեցաւ օճառի գործարանէ մը և բոլորը մօտակայ իւղի գործարանը փոխանցելէ արգիլելու համար բազմաթիւ գործաւորներ ատնիք եղած էին։ Այս միջոցին պատ մը փլաւ, իր տակ թողլով ամէնքը։ գործաւոր մը մեռած հանուեցաւ և ուրիշ 60 հոգի ալ վիրաւոր, որոնց երկուքը քիչ մնաց և 25ն ալ ծանր վիճակի մէջ են։

ԵՂԵՌՆԱԴԱՏ ատենը 5 տարի ատաժանակիր աշխատութեան դատապարտեց Տիմիթրի անուն անձ մը որ անցած սեպտեմբերին Գարթալի մէջ Տէրբիսա անուն աղջիկը լեռը տանելով պատիւը բռնաբարած էր։ Տիմիթրի նաեւ դատապարտուեցաւ 25 սակի հատուցում մը ընելու նոյն աղջիկան։ Տիմիթրիի ընկերներն ալ Եսրկի, Բանանեաթ, Մեթի ու Վասիլ դատապարտուեցան վեցական ամսուան բանտարկութեան։

ՄԵՌԱԾ ՄԱՐԴ ՄԸ.— Երէկ առաւաւ, Գասպ Փաշայի մէկ փողոցին մէջ կոնակի վրայ պառկած գտնուեցաւ մեռած մարդ մը, որուն թեւին տակ կար լամբարի չիշ մաքրելու յատուկ խազանակ մը։ Զախ աչքը սեղմած էր և քիթը դէպ ի ներս ճմլուած։ Դեռ չէ ճշդուած թէ ո՛վ է այս մարդը որ կը կարծուի թէ յանկարծամահ եղած ինկած է հոն գիշերանց։

ՈՃԻՐ.— Բերա Եէնիշէհիր բնակող Թոփալ Դանիէլի որդին Աթթաքի, առջի գիշեր, Էլմա-Տաղի, Տիւրբիի հանրատան աղջիկներէն Էֆթիկը վիրաւորեց որունքէն և փախաւ։

ԱՌԱՒ-ՓԱՒԱՒ.— Կղզիներու յանգնաւին Լմանէթճի Աբթթիտի, երբ Գուլէ-Դափուի կողմը գլխարկավաճառի մը խանութին մէջ կը համբէ տեղէ մը գանձած դրամը, Սալմա-Թամբուքքի Սքէֆօ յախչակեց անոր մէկ պանքնոթը և փախաւ, սակայն օձիքը ձեռք առաւ։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԱԼԺԵԶԻՐԱՍ, 21 Փետրվար.— Այսօր փողոցը քննեց մարքեան ազգային պանքա մը հատատուելու խնդիրը։ Երկու ծրագիր մատուցուեցաւ, մէկը Գերմաններուն և միւսը Ֆրանսացիներուն կողմէ։ Ժողովը պաշտօն յանձնեց իր նախագահին՝ բազդատական ցուցակ մը կազմել այս երկու ծրագիրներուն միջեւ, և քննեց նախագահին կազմէ պատրաստուած հարցումներու ցանկ մը՝ ի մասին պանքայի դրամագլխին զանազան աէրութեանց միջեւ բաշխման, պանքաթուղթերու հանման։ դրամական շրջաբերութեան կանոնաւորման և հանրօգուտ շինութեանց ձեռնարկներու մասին տուելիք օժանդակութեան։ Այս հարցմանը կարդացուելով, ֆրանսական պատուիրակը ընդհանուր գաղափարներ արտայայտեց, որոնց վրայ պատրաստուեցաւ ֆրանսական ծրագիրը։ Պանքային ծրագիրը կը յիշէ թէ մենաշնորհի պայմանաժամը 35 տարի պիտի ըլլայ, և պանքան իրաւունք պիտի ունենայ պանքաման հանելու։ Դրամագլուխը 15 միլիոն ֆր. պիտի ըլլայ, 15 մասի բաժնուած՝ զոր պիտի հայթայթեն Գերմանիոյ, Անգլիոյ, Աւստրահունգարիոյ, Պելժիոյ, Սպանիոյ, Մ. Նահանգաց, Իտալիոյ։ Հոլանտայի, Ռուսիոյ և Շուէտի կողմէ նշանակուելիք սեղանաւորական խմբակներ։ Զեղչի միջազգային յանձնաժողովը պիտի հաստատուի Պանքայի անօրէնութեան քով։ Այս յանձնաժողովին կարծիքը պիտի հարցուի արտուելիք վարկերուն և զեղչի ընդհանուր պայմաններուն վրայ։ Պանքայի ամէն տեսակ պաշտօններ բաց պիտի ըլլան ամէն ազգի հպատակներու առջեւ։ Պանքան ֆրանսական օրէնքին արամադրութեան պիտի ենթարկուի, դաշնագիրներով Մարոքի մէջ հաստատուած պայմաններով։ Գերման ծրագիրը կ'ըսէ թէ էմիրը ասյ Պանքայի մեզանորդը՝ 50 տարուան առժամեայ պայմանաժամով, դրամագլուխը հայթայթուի Մարոքի մէջ ներկայացուցիչ ունեցող և ուրիշ տեղ էլ Տէրութեանց կողմէ, և իւրաքանչիւրը 500 բեղեղանոց բաժնեթուղթերու բաժնուի ներկայացնողին վճարելի։ Դրամագլուխը կարենայ աւելնալ նոր բաժնեթուղթեր հրապարակ հանելով։ Պանքային յատակացուին մաքային հասոյթները, բայց կենայ մէկ կողմ դրուելի ֆրանսական փոխառութեան հատուցման համար հարկ եղած մասը։ Նոյնպէս, պանքային յատակացուին Դեսպանախորհուրդին կողմէ առնուած հասոյթները։ Գալով կառավարութեան ծախքերուն, Պանքան պիտի ընէ հարկ եղած վճարումները՝ ոստիկանական վերակազմութեան և ուրիշ անհրաժեշտ պէտքերու համար։ Գերման ծրագիրը փափաք կը յայտնէ նաեւ որ պանքային յանձնուի մարոքեան հանրային պարքին կարգադրումը, մասնաւորապէս ֆրանսական փոխառութեան և գերման փոխառութեանց հատուցման խնդիրը։ Պանքան պիտի սատնէ նէ մարոքեան դրամական դրութեան բարւոքումը, և Մարոքի վերաբերեալ դրամ կարելի յառաջ եկած չանը։

ԲԵԹԵՐԱՊՈՒՐԿ.— Կը վախցուի որ կնճռաութիւններ ծագին Զինաս հետ, որ Մարոքի ժողովին խզման կը սպասէ եղեր, վրէժ լուծելու համար Ռուսիոյէ՝ ճաբոնի գաղանի օժանդակութեամբ։

—Երկրաշարժի ցնցումներ զգացուեցան Արեւելեան Կովկասի մէջ։ Վնասը քիչ է։

ԼՈՆՏՈՆ.— Բէքինէ կը հեռագրուի թէ չինական կառավարութիւնը ներքին նոր փոխառութիւն մը հրապարակ պիտի հանէ, և պիտի յատակցնէ ապահովագրութեան գնման։ Ռուս լրագիրները կ'ըսեն թէ Զին ճաբոնի դրդումով՝ Ռուսիոյ դէմ կռիւի կը պատրաստուի։

ԼՈՆՏՈՆ.— Լակոսի (Արեւմ. Ափրիկէ) կառավարիչը կը հեռագրէ թէ բնիկները յանկարծակիի բերին և Լարդեցին հեծելազօրաց 1 գումարտակ և 5 ոպայ, որ փոքրեր կը կատարէին Սաքդոքաղաքին մօտերը։

ՀՌՈՄ.— Պապը յայտարարեց թէ պիտի ընդունի նկեղեցիին ու Պետութեան բաժանման օրէնքը և թէ կաթոլիկներուն պիտի հրամայէ որ հնազանդին։

ՎԻԵՆՆԱ.— Փրանց Եոզէֆ կայսրը մօտերս Բէչթա պիտի երթայ, սակայն դեռ ատոյգ տեղեկութիւն մը չկայ։

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

9/22 Փետրվար 1906

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ԲՈՆՍՈԼԻՏԷ

Երէկ իրիկուն գոցուեցաւ Օ.Ո.	102.27½
Երէկուան էն բարձր գինը »	102.30½
» էն վար գինը »	102.23

ՐՈՒՄԷԼԻՒ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ Ֆր.	140.62½
Երէկուան էն բարձր գինը »	140.62½
» էն վար գինը »	139.37½

Շերքէթը Խարիէ	Օ. Ո.	36.—
Միտիլիի Պանքա		6.—
Սելանիկի »	Ֆր.	188.—
Բամէրսիալ	Ա. Ո.	10.06
Բարաաւ Բրէվիլիժիէ	Ֆր.	136.—
» Օրանէա	»	115.50
Իզմիրի քարսի	»	595.—
Օսմ. Ապահով. Ընկ.	Օ. Ո.	4.22
Թրամվայի բաժնեթուղթ	»	7.60
» պարտաթուղթ	Ֆր.	488.—
Տէրքոյի ջուրի ընկ.	»	297.—
Անատոլ. Երկ. բաժնեթ.	Ա. Ո	18.65
Բարքի Ի. Գոլաս	Ֆր.	515.—
Բրէսի Ֆոնսիէ էմիրլ. 1886		329.—
» « » 1903		271.50
Թրանվայ		52.—

ՑՈՒՆԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐ

Ցունական փոխառութիւն	Ֆր.	264.—
Պանք Նաս. Կրէս.	»	433.—
» » » Նոր Օ.Ո.		4.10
Լաւրիոմ	Ֆր.	59.—

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. սակին 100 ղ.էն	ղ. ֆր.
Ֆրանսական սակի	87.22
Անգլիական սակի	110.—
Բոլ	90.20
Մէճիտիէ արծաթ	108.03
Ռուսի թղթադրամ	8.66
Ֆրիմից	51.—

ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ

Լանտոնի վրայ չէք	ղրչ.	110.05
Բարիզի » »	Ֆր.	22.85
Վիեննայի » »	քուրոն	21.86
Գէնէվիի » »	մարք	18.63

ԲԱՐԻԶԻ ՍԱԿԱՐԱՆ

Ֆրանսական Ռանթ 3%		99.32
Օսմ. միաց. գանս. 4% բաց		94.15
» » » գոց		94.40
Բումէլիի երկաթուղի	Ֆր.	143.75
Բէյթի պարտաթուղթ	»	404.—
Օսմանեան մաքա	»	484.—
Օսմանեան Պանքա	»	634.—
Բրէսի Լիոնէ	»	1132.—
Բարիզի Պանքա	»	1528.—
Աւստրիական Ռանթ	4%	100.30
Իտալական »	5%	105.10
Ռուսական » 4% 1901		84.50
Սպանիակ. արտ. փոխ.	4%	93.75
Պոլիս Բարա Այսրն	Ֆր.	648.—

ԼՈՆՏՈՆԻ ՍԱԿԱՐԱՆ

Անգլիական Ռանթ	90.37
Օսմ. Միաց. Գանս. բաց.	93.25
» » » գոց	93.25
Օսմ. Պանքա	15.—
Պուլկարական 1892	101.—
Ռուսական 4% 1888—89	84.25
Ցունական Ռանթ	42.—
Զարթրբթ	1.62
Թրանվայ	2.—
Ռանամէն	6.25
Ճաբոնական 4%	90.—

ՊԵՐԼԻՆԻ ՍԱԿԱՐԱՆ

Գերմանական 3%	89.—
Օսմ. Միաց. Գանս.	93.30
Օսմ. փոխառութիւն 1903	88.70
Բումէլիի երկաթուղի	145.25
Ռուսական 4% 1902	—.—
Անատոլ.Երկ.Պարտ. Ա.	103.20
» » » Բ.	102.90
» » Բաժնեթ. 60%	130.50

ՎԻԵՆՆԱԿԱՆ ՍԱԿԱՐԱՆ

Օսմ. Բէյթի	—.—
Բումէլիի Երկաթուղի	159.75
Վիեննական պանք	563.50

ՊՐԻՒՔՍԷԼԻ ՍԱԿԱՐԱՆ

Օսմ. Միացեալ Գանս.	93.68
Բումէլիի Երկաթուղի	142.—

ՀՐԱՆՏ ԴԱՄԲԱՆՅԱՆ

«ՄԱՆԶՈՒՄԻԻ» ՈՒՂԻՂՈՐԱԿԱՆ ԹԵՐԹՈՑԸ — 14 —

ԳՐԵՑ ԺԻՒԼ ՎԷՐՆ

ՓԱՐԳՄԱՆԵՑ ՍԻՄՈՆ ԶԼՕՄԼԷԳԶԵՆԱՆ

Արտառոց Կտակ Մը

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ե.

ԿՏԱԿԱԳԻՐԸ

Քաղաքին հետաքրքիրները ինչպէս չփութային և թատրոնին տեսիլեանները իրարմէ չխլէին։ Բեմին վրայ կ'երևային Քաղաքապետը և Քաղաքապետուհան Խորհրդոյ անդամները։ Անոնց ետին՝ արտառոց ոգևմրի տնդամները իրենց նախագահին՝ Ճորճ Հիկինպոթամի շուրջ։ Քիչ մը առաջ՝ բազրիքին մօտ, մէկ գծի վրայ, Ուիլեամ Հիբերպօնի ժառանգորդները, իւրաքանչիւրը իր ընկերային դիրքին պատշաճ երևոյթով։

Լիսի Ուէկ, հազարաւոր հետաքրքիր աչքերու առջև ցուցադրուելէն ամօթոտ, հանուտ դիրքով մը նստած էր Թիկնաթոռին վրայ, գլուխը ծռած։

Հարիւր Քիմպէլ զուարթ երեւոյթ մը ունէր, և ողջոյններ կ'ուղղէր իր պաշտօնակիցներուն, որոնք հաւաքուած էին հոն։

Նաւապետ Եուրիքէն, կատաղի ոչ-քերը շարժելով, կարծես թէ պատրաստ էր իրեն երեսը պիշ պիշ նայողին հետ կռիւ փնտռելու։

Մաքս Րէալ անփութօրէն կը դիտէր այս ամբոխը, որուն ցոյց տուած հետաքրքրութեան մասնակից չէր, եւ, ըսել պէտք է, մասնաւորապէս կը դիտէր այն տիրուն աղջիկը, որ իրմէ շատ հեռու չէր գտնուեր և որուն ամկնատ դէրքը բուռն հետաքրքրութիւն մը կը ներշնչէր իրեն։

Հէրման Դիդպրի մասվի կը հաշուէր թէ ս'րչափ գումարի կրնար բարձրանալ հասոյթը, —Ջուրի պարզ կաթիլ մը ժառանգութեան միլիոններուն մէջ։

Դոմ Քրապ չէր գիտեր թէ ինչո՛ւհան կը գտնուէր, ս'չ թէ թիկնաթոռի մը վրայ, որ պիտի չկրնար պարունակել իր հսկայ մարմինը, այլ լայն բազմոցի մը վրայ նստած, որուն տաքերը կը դողդողային իր մարմնոյն ծանրութեանը տակ։

Աւելորդ է ըսել որ հանդիսականներու առաջին կարգին վրայ կը գտնուէին Ճոն Միլնը, Տիկին Քէյդ Դիդպրի, որ բացարձակապէս անհանգիստ նշաններ կ'ընէր իր ամուսնին և Ջոյին Օվիտա Ֆօլին, որուն միջամտութիւնը եթէ չըլլար, Լիսի Ուէկ երբեք պիտի չհաւանէր այս տհաճին բազմութեան առջև ներկայանալու։ Ցեսայ ընդարձակ օրահին ներքին կողմը, ամփիթատրոնին և ամէնէն հեռաւոր նստարաններուն վրայ և վերջապէս այն ամէն տեղերը, ուր մարդկային մարմին մը կրնար մտնել և այն ամէն ծակերուն մէջ ուր գլուխ մը կրնար սպրդիլ, դէղ առ դէղ կուտակուած էին էրիկ մարդեր, կիներ, աղաք, ժողովրդային ամէն դասակարգերուն պատկանող։ Եւ դարբը, Միլիկան Էյվընիւի և Քօնկրէս Սդրիդի երկայնքը, ասնարու պատուհաններուն առջև ու պանդոկներու պատշգամներուն, մայթերուն և խճուղիին վրայ, —ուր կառքերու երթեւեկութիւնը ընդմիջուած էր, յորդառատ ամբոխ մը հաւաքուած էր։

Հաշիւ եղաւ որ այն օրը Շիքագօ ընդունած էր 50,000 օտար այցելուներ, Իլլինոյզի ամէն կողմերէն, առանմանկից նահանգներէն, Նիւ Եորքէն, Բէնսիլվանիայէն, Օհիոյէն և Մասէնեկած։ Ցաբաուն, աղմկալի ու երկարատեւ չշուկ մը էր բարձրանար քաղաքին այս մասին վերև, Էէյք Բարքի շրջապատը լեցնելով և կ'երթար կը մարէր Միչիկանի մակերեսին վրայ։

Կէս օրը հնչեց և Օհիդօրիսմի ամբոխը գտնուելու թեան լայն շանչ մը առաւ։ Այս միջոցին, Տիար Դօրնպրօք առաջ եկաւ։ Խորին լռութիւն մը տիրեց, մին այն յուզումնալից լռութիւններէն որոնք առաջ կուգան փայլակին և ամբոխին միջև, երբ բոլոր կուրծքերը ճնշուած վիճակ մը կ'ունենան։

Տիար Դօրնպրօք, բեմին կեդրոնը դրուած սեղանին առջև ոտնկայ, ձեռքերը խաչաձևած և դէմքը ծանր երեւոյթ մը առած, կը սպասէր որ կէս օրին վերջին հարուածը տարաի։

Սեղանին վրայ դրուած էր պահարան մը, երեք կողմէն կնքուած եւ հանգուցեալին սկզբնատառերովը դրոշմուած։ Այս պահարանին մէջ էր Ուիլեամ Հիբերպօնի կտակագիրը։ Մաւալին նայելով, անշուշտ ուրիշ կտակներ թուղթեր ալ կը գտնուէին ատոր մէջ։ Պահարանին վրայ գրուած քանի մը տողեր կը յայտնէին որ կտակը հանգուցեալին մահէն 15 օր եաքը միայն պիտի բացուէր։ Նաև կը պատուիրէին որ պահարանին բացումը տեղի ունենար Օհիդօրիսմի թատրանին օրահին մէջ, հիւր կէս օրին։

Տիար Դօրնպրօք քիչ մը տենդոտ ձեռքով խղճ պահարանին կնիքները և ամէնէն առաջ դուրս հանեց մագաղաթ մը, որուն վրայ կ'երևէր կտակարարին ծանօթ խաչաձև գիրը, յետոյ չորսի ծալուած թուղթ մը, և վերջապէս ափիկ մը մէկ բթաչափ լայնութեամբ և կէս բթաչափ բարձրութեամբ։

Եւ այն տեղն, զորեղ ձայնով մը, որ օրահին ամէնէն հեռաւոր ծայրերէն իսկ լսուեցաւ, Տիար Դօրնպրօք, մագաղաթին առաջին տողերուն վրայ աչք մը պատնչելէ ետքը, կարդաց հետեւեալ տողերը.—

«Ա՛յս է իմ կտակագիրս, որ ամբողջովին գրուած է իմ ձեռքովս, Շիքագոյի մէջ, 1895 Յուլիս 3ին։

«Մաքով ու մարմնով առողջ վիճակի մէջ խմբագրած եմ այս կտակագիրը, ուր յայտնուած է վերջին կամքս։ Տիար Դօրնպրօք, որուն պիտի թողեցի պաշտօնակիցս ու բարեկամս, Ճորճ Հիկինպոթամ, նախագահ Արտառոց ագեմբի, պիտի գործադրէ կամքս, ինչպէս նաև յուղարկաւորութեանս վերաբերեալ տրամադրութիւնները»։

Վերջապէս հաստակութիւնն ու շահակիցները պիտի գիտնային Ուիլեամ Հիբերպօնի վերջին կամքը։ 15 օրէ ի վեր ծածուած բոլոր խնդիրները, նեթադրութիւններն ու կարծիքները պիտի լուծուէին ու որոշուէին։

(Շարունակութիւն)

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Մ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

6, ԲԵՐԱ ՄԵԾ-ԳԱՐՄԱՐ-ԳԱԲՈՒ ՓՈՂՈՑ, 6

ՀԻՒԱՆԴԻ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՄԷՆ ՕՐ

Կիրակի օրերը ժամադրութեամբ

ԳԵՂԵՑԻԿ ԱԿՈՌՆԵՐ

ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԷՑՏԷՐԻ ՓՈՇԻՆ

Բերնին առողջութիւնը կ'ապահովէ

Ակռաներու հիւանդութիւնները և գլխաւորաբար փտումը հեռացնելէ ընդհանրապէս վրայ են, ինչ որ բոլորովին անոնց այլասերելուն և աչնանալուն նշանն է։ Անոնց պատճառն է վնասակար անունդներու գործածութիւնը և մէյ մըն ալ ակռաներուն անխնամ պահուիլը։

Գիտնանք թէ թթու անունդները ակռային բանին կը վնասեն և պատճառ կ'ըլլան որ փոին անոնք։ Շաքարն ալ, թթուի կը փոխուի, որով ակռաներուն կը վնասէ։

Որպէս զի ակռաները չազդուին անունդներու վնասակար ազդեցութենէն, պէտք է զանոնք մաքրել լաւագոյն փոշիով մը, ինչ որ մրաւ չի թողուր ակռաներուն վրայ։ Բայց զգուշանալ պէտք է հանքային փոշիներէ, որոնք ընդհանրապէս մարմարի կտորուանք, քարի փոշուրք, եւն. կը պարունակեն, ու ակռաները փոքցնելու կը ծառայեն աւելի։

Պէտք է որ փոշին բուսային ըլլայ, այսինքն ծծող յատկութիւն ունեցող, և կողդուրիչ։

Լաւագոյն փոշին որ բոլոր այս յատկութիւնները ունի և ակռաները կը ներկեցնէ,

ՀԷՑՏԷՐԻ ՓՈՇԻՆ

է, որ սիեզերական համբաւ մը ունի։

Մթերանց. — Մաքքովիչ դեղատան, Բերա, Ռուսական դեղատնատան կից։ 50—18

ԿԱՐԴԱՑԷՐ, ԱՑՑԵԼՑԷՐ, ՊԻՏԻ ՕԳՏՈՒԻՐ

Սրճասարդներու ճշմարիտ խորհրդատու

ՏՈՔԹ. ԳԱՌԼՈ ՅԱԿՈԲԵԱՆ

ՄԱՍՆԱԳԷՏ

ԱՓՐՈԴԻՏԵԱՆ ԵՒ ՄԻՋԱՅԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Ամէն օր, բաց ի Կիրակի օրերէն, կը գտնուի Գերպերեան դեղարանը, Կեսիկ Փաշա Պոշի ժամը 3ին մինչեւ 6, եւ Պանկ-Դաբու Մէրհամէթեան - Պիանիի դեղարանը ժամը 7ին 11։

Ուրբաթ օրերը ձրի

երկու դեղարաններուն մէջ ալ

Տօքթ. Դարլօ Յակոբեան, իր բազմամեայ փորձառութեամբ և ներդաշնակ ամէնէն նշանաւոր բժիշկներուն կիրարկած մեթոտներով, արդարեւ և առանց ոչ և է հետք թողելու կը դարմանէ ամէն տեսակ սիրդիճեան ախտերը, ինչպէս Ջերմամիզութիւն (պէլ օղուլ-գլուղու), կուրծքի մրմիդեռ, ծանգրը մու և սիֆիլիս (ֆրէնկի), սերմնանոսութիւն, երազարձութիւն, առնական անկարողութիւն, և մանաւանդ արիւնաբորդներու և ծերերու յատուկ դժուարամիզութիւն (ոդրէսսիսամ իւռեդրալ եւ Իբեդրոֆի որ բրոստադ)։

Ներքայլ բերել ուած նորանոր գործիքներով, վերոյիշեալ հիւանդութեանց յատուկ ամէն տեսակ վիրահատական գործողութիւն կը կատարէ արագ և առանց ցաւ պատճառելու։

Մանրադիտակն (միքրոսքոպիք) զննութիւնք ափրոդիտեան ախտերու մասին և անոնցմէ զերծ մնալու միջոցներու կիրարկում։

Աւելորդ չէ ըսել թէ առաջին այցելութիւնը միւս ձրի է։ 30—25

ԱՄԷՆ ՕՐ ՄԱՆԶԻՐ ԳԱՄԻՍ ԳԷՍԻՆ,

անմիջապէս առանց վարանելու գործածեցէք

ԲԷԹՐՕԼ ՀԱՆը

(PÉTROLE HAHN),

Լիսնէն Ֆ. Վիպերի կողմէ պատրաստուած (Ֆ. VIBERT Lyon) և ամէնէն նշանաւոր ինկներու կողմէ գնահատուած ու յանձնարարուած միակ փորձուած, վերանոյէ կազդուրիչը։

Կը ծախսի ամէն մեծ դեղարաններու մէջ ինչպէս նաև Բօ Օթէրթիվի վաճառատունը, և Պոլիս, Սալեան Հոտմ Մէղիքի որդւոց և ընկ. դեղագործից մթերանոցը։

Ներկայացուցիչ է. Տէրեան 26, Ա. Լանգնատիան, Մէլատնէրք փողոց։

ԲԺՇԿԱԿԱՆՕՐԷՆ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒԱԾ

Եւ ընտիր ըլլալը վաւերացուած

Բաւոռուլաքի, Կեօզթէփէի եւ Սրմաքեի չուրեր

Ամբողջ զարգացած ազգերու մէջ մեծ բժիշկներ կը յանձնարարեն իրը ըմպելի միայն լաւ չուր գործածել երկար և առողջ ապրելու համար։

Ամէն անոնք որ կը փափաքին վերոյիշեալ ազգերակներուն ճշմարիտ ջրէն գործածել, կը յանձնարարենք դիմել,

Պապը Ալի Ճամանի Թիւ 34 Մասալ խանի տակ և Նուրը Օսմանիէ Շուկային դրան կից Թիւ 21 և Լալէլիի Թիւրպէին դիմաց՝ Սիրիթէին ֆառնին կից 55 Թիւ խանութները։

Ցանձնարարութեանց մեծ ճշդապահութիւն և մասնաւոր խնամք տակառներու մաքրութեանց։

Դին չափաւոր և դիւրամատչելի։

Մեր բազմաթիւ յաճախորդներուն մեծ դիւրութիւն տալու համար, Սիրքէճիէն մինչեւ Մաքրի գիւղ փոխադրութեան ծախքը մեր վրայ է։

5—5

ԸՆՏԻՐ ԿԵՐՊԱՍԵՂԷՆՆԵՐ

ԶՈՒՏ ԲՈՒՐԴԷ ԶՄԵՌՈՒԱՆ ՀԱՄԱՐ

Կպայթա խավեար խան թիւ 83

երկրորդ յարկ

Ֆրանսայէն և Անգլիայէն բերած եմ էրիկ մարդոց հագուստոյ ընտիր կերպասներ ձմեռուան համար զուտ բուրդէ, բալթօցուներ, քոստիւմցուներ, սմօքինկներ, և բանթալոններ և եէլէկցուներ ընտիր տեսակէ, որոնց ամէնքն ալ վերջին նորաձեւութեան համեմատ պատրաստուած են թէ՛ գոյնով և թէ գործուածքով։

Արգոյ հասարակութեան կը յանձնարարեմ անգամ մը դիմել տեսնել վաճառատունը, ուր ճաշակի ազնուութիւնը և գինին չափաւորութիւնը իրարու հետ կը մրցին։

30—50 Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

ՏՈՔԹ. Ա. ԵՈՐԿԻԱՏԷՍ

ՆՈՐԱԳՈՅՆ ՄԷԹՈՏՈՎ

ԵՒ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ ԿԸ ԲՈՒԺԷ

ՄՈՐՔԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՆ

ՈՒ ԳԱՂՂԻԱԿԱՆ ԱԽՏԸ

ՈՐՈՆՑ ՄԱՍՆԱԳԷՏՆ Է

Տօքթ. Ա. Եորկիատէս որ գաղզիական ախտ և մորքի հիւանդութեանց հմտագոյնն է մասնագէտ Տօքթ. Ֆաւնիէի օգնականը եղած է Բարիզի մէջ, այս տեսակ հիւանդութիւններէ առաջացողները բժշկական նորագոյն ու կատարելագործուած մեթոտներով կը բուժէ իր դարմանատան մէջ՝ Բերա Ալեալէյրը, շաքարավաճառ Լեպոնի վերնայարկը առաջին յարկի աբարթիմանը՝ ամէն օր կէսօրէն մինչեւ իրիկուն։

Մասնագէտ է մանաւանդ մազի լաւուկ ամէն տեսակ հիւանդութեանց. ուրոպական վերջին դրութեամբ հիմնապէս կը բուժէ մազերու թափիլը, գլխու թեին ու քիր։ Մորքային հիւանդութիւն ունեցողները Երեքշաբթի, Հինգշաբթի և Շաբաթ օրերը (Լ. Թ.) ժամը 6էն մինչեւ ութ կ'ընդունի։ 36—24

ՊԷԼ ՍՕՂՈՒԳԼԸՂԸՆԸՆ

ԹԷՏԱՎԻՒ ԳԱԲԻԱ

Տօքթոր ԷՎԼԱՆԳԻՈՒ Եվրոպատ բերա բիթիկի օսն սէյհանթնատ Թաղամ եէնի մուլափիզլէրթիւէր էլաէ բիթմիշ օլմազլա մուսմիւլէյ տախլէնի միաէյի վէ պէօպրէլէրի իզամ իտէնէք տաղը իլաճլար վէրմէքտիր պիր հաճիա զարթիլատա պէլ օգուզլուղունը գտթիէն թէտավի իտէր։ Թէրէտուա իտէնէլրէն իւէրթը թէտավի խութլուգ քամիրլէն մինանէթի օլուգսան ասնրա ալընը։

Դայէթ եէնի վէ էվրոպատ թաթպիզ օլընան օսն ուսուլ իլէ ֆրէնկի խուսթալըգընը մուվաֆֆազլէյեթը թատ իլէ թէտավի էտէր։ Հէր կիսն ատաթ սեօրթէն օնա գատար կալթատա, Մանսուրզատատա Դարագուշ Օթէլինին գարշուսընատ լամտանը սիւքքանանընն իւղերքնատ 97 նումէրալը քէնտի թէտավիքանէսինատ պուլունար։ 4

8 ԱՄԻՍ ՊԱՅՄԱՆԱԺԱՄ 8

ԱՊԱՌԷՍ

Ո ԵՒ Է

ԿԱՆԽԱՎՃԱՐԻ

ՊԱՏՐԱՍՏ

ԾԻ ՋԱՓՈՒ ՎՐԱՑ

ՀԱՆԴԵՐՁԵԼԷՆՔ

ԱՐԱՆՑ ԵՒ ՏՂԱՅՈՑ ՀԱՄԱՐ

ՏՈՒԿՈՒՆ

ՆՈՐԱՁԵՒ ԵՒ ԱՃԱԼՆ

ԿԱՐՄԻՐ ԱՔԼՈՐ

299, Մահմատ Փաշայ, 299

71, Թարագճըլար. 71

27—35 ՍՏԱՄՊՈԼ

ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

ՆԻՒԹԵՂՏՈՒՆ

Ս. ՍՈՒՐԲ ԹԱՂԱՐԱՆ

ԳԱԼԱԹԱ, Գալիպ Դերվիշ Ճատտեսի թիւ 44, Եր. Գալաթարլը, 44.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ

(Ա. Մ. ԳԱՐԻՊԵԱՆ)

ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ Ս. ՍՈՒՐԲ ԹԱՂԱՐԱՆ

9—15

ԴԵՂԱՐԱՆ

Վ. ՔԷՕՄԻՒՐՃԵԱՆ

Բերա, Մեծ Փողոց թիւ 57, Թագսիմ, Զատեանա Աբարթմանի ներքեւ

Պատիւ ունիմ ծանուցանել Յարգոյ Հասարակութեան որ, տարիէ մը է վար հոստատած ասի դեղարանս, թէ՛ խղճամիտ սպասարկութեան, թէ՛ ճշտապահութեան և մանաւանդ գինիներու չափաւորութեան շնորհիւ՝ քիչ առնենի մէջ արժանացած է ընդհանուրին վստահութեան և հաճախիր քաջալերութեան։

Դեղարանս կ'այցելին ծանօթ մասնագէտ Բժիշկներ՝ դիմող հիւանդներու կատարեալ խնամք հայթայթելու համար։ Իսկ Երեքշաբթի օրերը ձրի դարմանումներ կ'ըլլան։

Դեղարանս կ'այցելէ նաև ամէն օր՝ կանոնաւոր երեսի անբնական մազերը՝ (մօրուս կամ պէխ) հիմնապէս սանձահարող կնոջ տարոյ ՏՕԹԹ. ԲԱՐԱՂԱՄԵԱՆ, ժամը 7—10 (Լ. Թ.)։

Կը գտնուի նաև կարող Աւանդաւորոյ մը՝ որ իրեն դիմողներուն ակռայի բոլոր հիւանդութիւնները կը դարմանէ և արհեստական անմարի ակռաներ կը տնէ։ Դեղարանիս մէջ կը գտնուի նաև այս նիւթին համար անհրաժեշտ ակռայի փոշի։ Նաև անոր Լուրը և առանձին վրձիններ։

ՁԿԱՆ ԻՒՂ. — Զտման ներկայ եղանակին համար, յատկապէս բերել տուած եմ Նորվէկիոյ (Բէրգէր Մուլէր) համբաւաւոր ատն ամէնէն ընտիր, ամէնէն դիւրամարս և արագահամ Մորիւի ձկան իւղը որ կը գերազանցէ հրապարակի վրայ գտնուածները։

Ուստի կը խնդրեմ Յարգոյ հասարակութենէն որ հաճի պատուել զմեզ՝ փորձով համոզուելու համար մեր հրապարակային խոստումներուն։ 15—50

ՄՈՍ

ՇՈՒՐԵՆԱՒԱՑԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ճամբորդ և ապրանք փոխադրող

շոգենաւեր

Ա. կարգի	Բ. կարգի
Սէտի	Նարդօքրիս
Մինիա	Էմէյոս
Բոփաս	Գուզիրիս
Թէլպէր	Մօէրիս
Նարպոն	Ֆայէլի
Նավարին	Ֆարոս
	Թիպա

Առաջին կարգի շոգենաւերը շատ հանգստաւէտ են. նաւուն մէջեղն ընդարձակ սենեակներ ունին, ելեկտրականութեամբ կը լուսաւորուին և կին ճամբորդներու համար տեղաւորի ունին։

Երկրորդ կարգի շոգենաւերն ալ սահմանափակ թուով ճամբորդներ կ'առնեն, բայց տեղաւորի չունին։ սդրլն.

Կ. Պոլսէ Լիվերբուլ Ա. կարգի գինն է 15

» » Բ. » » » 11

Կը խնդրուի վաճառականներէն որ փոխադրութեանց և Ղալաթիոյ մաքսն հանելու համար իրենց հրամանները ատն շոգենաւին ժամանումէն 24 ժամ առաջ։

Ամերիկայի և Եւրոպայի նաւահանգիստները տանելու համար ապրանքներ կ'ընդունուին։

Դիմել առ Ճ. Վ. Ուիթալ և Ընկ. Գործակալք

Ուիթալ խան, Պահճէ գաբու, Պոլիս

ՃԷՅՄՍ ՄՈՍ ԸՆԿ.

6—50 31 Ճէյմս Սդրիդ, Լիվերբուլ

ՀԱՋԱՑՈՂՆԵՐՈՒՆ

ՀԱԴԵՑԻ ԵՒ ԻՐԻՒՄԻ ԽԱՅԾՂԱՆԸ

Եւրոպայէն ներմուծուած խայծղանի կարերուն ամէնէն նախընտրելին, այս խայծղանը, որ Յունաստանի Աբուսարոյ Յուլիանդէսէն արտանքի արտաքին շքանշանի արժանացած է։ Անուշահամ է և բնաւ տատմոքը չխանգարեր։ Օսմանեան երեւելի բժիշկներու գովասանքն արժանացած է, և մասնաւորապէս յանձնարարուած է հանգուցեալ Տօքթ. Եորտանէսկան էֆենտիի։ Այս խայծղանը եթէ օրի դգալով մը խմուելիք ջուրին խառնուի խմելի, ամէն կարգի տարափոր հիւանդութեանց դէմ կը պաշտպանէ մարդը։

Աղբարեալ կը բուժէ հազը, հարբուխը, կուրծքի իլուսքները, պռունկը, գիտարանչութիւնը, թոքախտ ոկզբնաւորութիւնը, մորքի հիւանդութիւնները և ինչպիսի գործարանները անանգամութիւնը։

Կը ծախսի Մարմարաշարքս ամէն մեծ դեղարաններու և դեղի մթերանոցներուն մէջ։ Կ. Պոլսոյ համար գինն է 5 գուռնիկան։ 9—50

ԱԿՈՌՆԵՐ

ուռնչ փտած, կարամած, յատակ և լինարու հիւանդութիւն։ Կոտրեալ դարմանումը, և բնակարանն անթերի գեղեցիկութեամբ արհեստական ակռաներու գեղեցիկն, և լիովին գոհ մնալու համար, դիմել ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԻ

Կ. Պոլիս, Ֆանէլի Դարաս. Գալաթա-Գէրլիքայի գիմաց, ժամը 5էն 11ի, և ամէն առաւօտ կանուխ։ Ինչնատ Ֆնտանի, իր ընտրանքով։

Կիրակի օրերը ժամադրութեամբ

40—50

Ի՞ՆՉ ԿԵՐՑՆԵՄ ՏՂԵԿԻՍ

Տղաք երբ հինգ վեց ամսուան ելլան, մայրերը անանց լաւ ննդարար ուտելիք գտնելու հեռատես կ'ըլլան ինչ որ շատ քնական է, բատ որում, մարական կաթը որպէս զի ուտատ ուզուրար ըլլայ, այլևս անբաւական կը դառնայ տղաք ուժգնելու, երբ վեց ամսու ելլան անանք։ Բարիզի ամէնէն հռչակաւոր բժիշկը Տքդ. Ֆաուլէն նկատողութեան առնելով այս կարեւոր խնդիրը- երկար փորձերէ ու զննութիւններէ վերջ, յաջողած է հընարել տղոց համար ուտելիքի կարգի մնունդ մը, ՖՈՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԵՒՌ անուամբ, որ Բարիզի, Լոնտոնի և Վիէննայի Բժշկական Համալսարաններէն գնահատուելով, բոլոր քաղաքակիրթ ազգերին մէջ ընդհանրացած է։ ՖՈՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԵՒՌ չօրլտի պէս խիստ քաղցրահամ է և մինչեւ ծերամանակ վերջին ատաթեան անքաղցրատ կազդուրիչ։ Մայրական կաթին կրկին անգամ անանդ կը պարունակէ զոր ուտող տղաք կը սնանին։ կ'ուժնան, կ'ամրանան, կը կայտառանան, չուտով տղաքի կ'ելլեն և առանց հիւանդանալու տակառ կը հասնին։

Հազարաւոր օրինակներ կ'ապացուցանեն որ ՖՈՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԵՒՌՈՎ մեծցող տղաք, քաջառոյգ, ուժեղ, զօրաւոր և կայտառ մարդիկ եղած են ապագային։

Ամէն հոգատար մանկիկ անհրաժեշտ է որ գործածեն այս օգնական սուն-դը։ Մասնաւանդ ծերեր, հիւանդութենէ ապաքինողներ, ծծմայրեր ու նիհարներ, որոնց վերջին սահմանի ոյժ, մնունդ և կորով կուտայ։

ՖՈՍՖԱԹԻՆ ՖԱԼԻԵՒՌը կը ծախսի Կ. Պոլսոյ և գաւառներու մեծ դեղարաններու ու դեղի մթերանոցներուն մէջ։ 9—26

ՌՈՏԱԼ

ՎԱՐԴԱԽԻՒՍ

ԼՈՒԾՈՂԱԿԱՆ

RHODOL

ՈՐ ՄԱՍՆԱՒՈՐ ԴԵՂ ՄԸՆ Է

ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆԸ ԴԻՒՐԱՑՆԵԼՈՒ

ԵՒ ՊՆԴՈՒԹԻՒՆԸ ԱՆՀԵՏԱՑՆԵԼՈՒ

Բժիշկներու կողմէ Բոսոլը կը գործածուի գլխաւորաբար մարսողութեան և ապրանքներու անկանոնութենէ առաջ եկող անմարսողութեան, մարսոքակ չունենալու, սատմոքի թթուութեան և խառնուքի, բերնի կծուութեան, գլխու ցաւի, գլխու պտոյտի, անքնութեան, մէմքի և մէմքիդ պատուրի, սատմոքին մէջ հաւաքուած վնասակար գազերը վարելու և այս կարգի անհանգստութեանց դէմ։ Հոգս ախորժելի, հարբ անուշ է և մանուշիկ ըլլալով, քանակին նուազութիւնը գործածութիւնը կը դիւրացնէ, այնպէս որ դեղէն խորշող տղաքներն իսկ կ'ախորժին և ուզելով կը գործածեն։ Հնարիչն է Ունդուան, Աստղար Ճատեսի, 5 Թիւ Միրիվվէր դեղարանին տէրը Նարկի Աբասթիսիս։ Կը գտնուի ամէն գլխաւոր դեղարանի մէջ։ Գին 5 գրուշ։ 6—10

ՏՕՔԹ. Ք. ՃԷԶՎԷՃԵԱՆ

Եկեղեցուէն Ս. Փրկչեան, Թաքսիմի Սէնթարտ և Գալաթասարայի կայսերական Բժշկ. վարժարանի հիւանդասենեակներու մէջ ներքին հիւանդութեանց, միրարուժական և մանկաբարձական հիւղերուն հետեւած ըլլալով, այս անգամ մնայուն կերպով հաստատուած է Մագրիգիւղ Սագրդ Աղան։

Իրեն դիմող բոլոր հիւանդները կ'ընդունի ամէն օր իր տունը. վկայեալ աղքատները միշտ՝ իսկ շաբաթ օրերը կէս օրէ վերջ մինչեւ իրիկուն առ հասարակ ձրիաբար կը դարմանէ Եւրոպական նշանաւոր բժիշկներու դիրքամեծ նորագոյն մեթոտներով։

ՊԼՕՏԻՒԻՔ ԷԼՊԻՏԷ ՄԱՂԱԶԱՅԻՆ

Դ. ԷՐՄԷՆԷԱՆ Վ.Է ՇԻՒՐԷԲԷԼՈՒ

Իսթանպոլ, Սուլթան Համամանեան

Թօփխանէ խանին թիւմբլ 2ի գաղանեան

Էլպիսէ մաղազատը միանգամայն հէտ ի՛նչ վէ էն գլուսէ քէսպի էմնիյէթ իսթիչ օլսա մէ 1871 սենէսինէ թէբեսս օլունան Դ. ԷՐՄԷՆԵԱՆ պէյիք էլպիսէ տէրզիթտոր, էսկի սամ ու իսնամքնը վէ մէգանանքը տալա թէպսիլ ինթիմէքչէն մուսաս, ամէնա վէ մնանատան պա ատէթա պիր գոճ սանա նէզնատի վէ թէքեմմիլէ պէզլի գալտէթ իսթէրսէ, Թօփխանէ ատրը, ուսամ ինչնէնի գանանը քէնտուսնէ հատ մի վէ մաղազատը թէվէսսիս էյլէմէք ատր։

1. Օրատա մէվճուտ էլպիսէլէրէն սոն մոտա գանատ վէ պիչիմլէրինի,

2. Գոմուլարդն մէթանէթ վէ զէսսաֆէթինի,

3. Ֆիլանթրոպն զանէթ միւթէսիլ վէ էվէսրեսի օլմասը։

Բէնիլատ կէսէնի միւթէթէմ միւշթերիլերին մէգանը մաղազատարդանատ տարլիմատանալարընա գավիչէն էմնիյէթ։

Մէգանիր մաղազատա էօլլիս իւզէրինէ տէ էլպիսէ նատրմատա սարը։

ՖԻՅԱԹ ՄԱԳԹՈՒ

ՀԱՂԱՐ ԳՈՒՆԼԻԼԻՐ ՋԻ ԱՂՐԵ ՋՐՐ 50 5

ԹԱՒՇԱՊՊՐՈՒՆԵԱՆ ԹԷՐՋԻՅԱԿՈՐ

Մանմուտ Բաշատա Մանասթիր խանը նատ 32 նումէրիլէ մուրաքքամ օտատա արմարատա էլպիսէ իլէ մէյդան օլուգ, վագթին կիսրլէսէ մուվաֆֆրգ ուսրէթ պէյիմէլի էլպիսէ նատրդը կէպի, պաղրնա տիլիւն էլպիսէլէրի վէ սարը քատանէրի սէպեթ իլէ հաղրը իսէր։ Թիւնատան հազրելորը իլէ վէ սարը սատալրընա հաֆիզալրդ իլէ սախի էլպիսէ հատար։ պա խատա թէչրիֆ իսէէնէք զէվմրը մանրլագ ուսրէթաէ հոշնատիլիթինի մուսիգ օլանաղնատան իլանը մէգթիւրէ իսթիֆատա օլունմասը։ 50—43

ՉԿԱՆ ԻՒՂԵՐՈՒՆ ԱՄԵՆԱԲՈՆՏԻՐԸ

Անխարդախ ձկան իւղ գործածել ուզողներուն կը յանձնարարուի Գէրթէի Չկան Իւղը որ կամաց կամաց կը վերանատատաէ այլը՝ խիստ տկարցած հիւանդներուն և հիմնապէս կը բուժէ արեան ապականութենէն առաջ եկած հիւանդութիւնները, մաղձատութիւնը, խոլը (սբրանա), անարիւնութիւնը, ազգ երեսի և գլխու վերքերը, հենցած ռոմաթիզմը, ծանր հարբուխը և ատր հաճելանքը եղող թոքախտը, ազգ անդամներուն թուլութիւնը, ճզղատութիւնը, ոսկրներուն ծանրութիւնը, մասնաւորապէս ազգ այլ ատլու և արիւնը մաքրելու միակ դարմանն է։

Գէրթէի Չկան Իւղը միակ իւղն է զոր Բարիզի բժշկական Ակադեմիան ընդունած ու յանձնարարած է հանրութեան վստահութեանը, կը ծախսի ամէն մեծ դեղարաններու և մթերանոցներու մէջ. գեղարանատէրն է Maison L. Frère, 19, rue Jacob, Paris, կեղծը չառնելու համար Գէրթէ անունը փնտռեցէք չիրերուն վրայ։ Մանր հարբուխի և կուրծքի հիւանդութեանց դարմանումին համար Գէրթէի ԲՐԵՕ-ՋՕԹՈՎ անունն իւղը փնտռեցէք։ 18—16

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ

ՍՈՎՐԱՄԵՆԵՑԻ Ֆ. ԳԱԲՍԷՐԵԱՆ